

Ա. Ռ. Ա. Կ.

Ս Ա Յ Լ Ե Ր .

Պըտուկներով լըցուած սայլեր

Գեղէն քաղաք մը կերթային .

Տեղ մը հասան խիստ դար ի վեր ,

Պէտք էր անկից վար իջնային :

Սայլավարը կանգնեցուց սայլերը լեռան ծայրը ,

Ու միայն առջեւինը կիջեցընէր կամաց կամաց .

Առջեւի ձին ալ ընտիր , աղէկ բռնեց զառ ի վայրը ,

Եւ սայլը առաջ կերթար հանդարտ հանդարտ ու անկասկած :

Ետեւի ձիոց մէկը , դեռահասակ ու տաքարիւն ,

Անդադար յիշոց կուտար եւ նախատինք այն խեղճ ձիուն .

«Վայ կաշուդ , կըսէր անոր , դուն ալ ձի ես հայ , այ յիմար .

Տեսէք ինչպէս քովանց կերթայ . ձի չէ , հապա իսկ խեչափար ,

Ծօ ծուռ է ծուռ . — տեսէք ինչպէս քարի զարկաւ .

Հայ քեզ տեսնեմ հայ . — ան քեզի , մէկ մ'ալ զարկաւ :

Ծօ դէպ ի ձախ բռնէ ձախ ,

Այ աւանակ խելաբախ .

Գոնէ ըլլար երթալիքը դար ի վեր ,

Կամ թէ ցորեկ չըլլար , հապա մուտ գիշեր ,

Իսկ այս ճամբան է դարն ի վար ,

Ցորեկ ատեն , արեւ պայծառ .

Վըրադ նայող ձիուն սիրտը կըպատռի .

Միթէ լաւ չէր որ լըծուէիր տակառի ,

Ջուր կըրէիր դըռնէ դուռ ,

Քան թէ այդպէս սայլ քաշէիր ծուռ ու մուռ ,

Հիմա տեսնես

Ես ինչ կերպով

Շարժելուս պէս

Սայլով մայլով

Կըլտըր կըլտըր կիջնամ վերէն մինչ ի վար ,

Մինչեւ սահնակն ալ իմ սայլէս շուտ չեթար :

Այս ըսաւ , շրտկըւեցաւ ' կուրծքը տընկած

Պարծենկոտ ձին ճամբայ ելաւ .

Բայց դարին կէսն եկած չեկած

Սայլը ետեւէն հըրել ըսկըսաւ .

Կըզարնըլի քամակին ,

Դէպ ի մէկդի կերթայ ձին ,

Մէկ մ'ալ յանկարծ վեր ցատքելով
 Զարնը Լաճքէն՝ կը յարձը կի խելի պէս,
 Ոչ քար ոչ փոս նայելով,
 Կիջնայ վերէն սաստկապէս.
 Զախին բըռնէ ծօ ձախին. — Որո՞ւ կըսես.
 Կերթայ աչքը մուտ կոխած, ու վերջապէս
 Սայլն ալ ինքն ալ փոսը կիյնան թե՛ր մե՛ր.
 Երթաք բարով պըտուկներ:

Ո՞րչափ մարդիկ այս պակասութեանը տէր են.
 Այլոց ամէն ըրածին մէջ մեծ սըխաններ կը գըրանեն.
 Իրենք ըսես՝ ինչ գործի ալ ձեռք զարնեն,
 Կըխանգարեն կը ձըգեն:

ՔՈՒԼՈՎ.

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԶԱՆՅ ՄԷԿ ՄԵԾ ՔԱՅԼԸ ԳԷՊ Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅՆՈՒԹԻՒՆ.

Ինչպէս որ ուրիշ անգամ եւս առիթ ունեցեր եմք յիշատակելու, մեր գարուս նշանաւոր յատկութիւններէն մէկը ազգութեան հոգին է, որ թէ Ասիոյ եւ թէ Եւրոպայի ու Ամերիկայի ամէն ժողովրդոց սրտին մէջ շատ կամ սակաւ վառուիլ սկսած է: Այս գիպուածը այն կողմանէ աւելի եւս նշանաւոր է որ սովորաբար կկարծուէր այս գարուս սկիզբէն՝ թէ հասեր է կամ գէթ մօտեցեր է այն բանաստեղծներուն կամ բանաստեղծ քաղաքագէտներուն գուշակած ոսկի գարուն շրջանը, յորում ամենայն ազգք եւ ազինք՝ իբրեւ միոյ հօր Ազամայ հաւատար որդիք՝ պիտի եղբայրանան իրարու հետ, եւ մէկ ազգ մէկ ժողովուրդ պիտի լինին՝ ոչ միայն կրօնիւ, այլ եւ լեզուով եւ արարողութեամբք եւ սովորութեամբք: Բայց ոչ, գործը երեւցուց, եւ օր ըստ օրէ աւելի կերեւցընէ թէ այս գարը ազգութեանց իրարմէ զատուելուն եւ պայծառանալուն դարն է, եւ ոչ թէ իրարու հետ խառնուելուն եւ շիթեւուն: Յայտնի

է որ լոյսը եօթը գլխաւոր գոյներէ կբաղկանայ, եւ այս գոյները ծիածանին՝ այսինքն ծիրանի գօտիին վրայ կբաժնուին, ու գեղեցիկ քաղցրութիւն մը կպատճառեն տեսողաց վրայ՝ երկար եւ յորդառատ անձրեւներէ ետքը. արգեօք չեմք կընար ըսել թէ նաեւ այս գարուս գոնէ կէսը ազգութեանց ծիածանին ձեւանալուն դարն է, որոյ հետեւանքը գուցէ դարձեալ միութիւն է եւ լուսապայծառ եղբայրութեան ամենայն ազգաց գուշակութիւն. սակայն առ այժմ ամենայն ժողովրդոց եւ ազգաց գրօշակին վրայ պայծառ գրերով գրուած է ԱԶԳՈՒԹԻՒՆ բառը, եւ ամէն մարդ մեծ եւ փոքր՝ անոր ետեւէն կերթայ վառվառուն եռանդեամբ եւ աննկուն քաջութեամբ: Ահա մեր առջեւ են Յոյնք եւ Հունգարացիք, Սլաւեանք եւ Իտալացիք, Պարսիկք եւ Հնդիկք, եւ մինչեւ Ամերիկայի Եանքիք եւ Ափրիկէի Սրբացիք: Մեր առջեւ է եւ քան զանոնք առաջ մեր Հայ ազգը, որ քսանըհինգ տարիէ մը ի վեր այնպիսի